

## ՄԱՄԲՐԷՒ ԿԱՂՆԻՆ

Հիմ օրերու իրեւ վրկայ կենդանի,  
Կ'ապրիս դուն դեռ, վաղեմի ծառ օրհնըլած,  
Սաղարթներուն ներեւ որոնք՝ հովանի  
Դրսան, դաւեր առաջ, մարդիկ ու Սսուած :

Ոչ ո՛վ զիտէ տարիներուն բիւր հոծ,  
Որոնք՝ արեամբ ու արցունիքով ըլլմորուն,  
Բազմիցս՝ իրեւ նեղեղ, ըսկայ՝ իրեւ բոց,  
Սնցան վրայէդ, մինչ ժեզ կոծէր վիշտն անոնս :

Կ'ապրիս դուն դեռ, ու կը նընջեն ոսկիդ բոլ,  
Թեւերուդ տակ հասակ նետած սերունդներ.  
Դուն նիորէ՝ անոնց մէջ, սիրս ի խրոռով.  
Ցաւին հորձեցն վիմատառած, աներեւ :

Ս.սպեցական հովանիդ ներեւ դիւր,  
Ս.զգերու հօրն անցան օրերն օրհնաձիր,  
Հոն ընդունեց ան սրովքէներն՝ իրեն հիւր,  
Եւ աւեսիմը երազի մ'ոսկեծիր :

Եռիդի ներեւ մայր եղաւ օր մը Ասուան,  
Ս.սուածընտիք ժողովուրդի մ'ընդհանուր,  
Ու խոսացուած մանուկին այն կախորրան  
Եղան ոսերդ, եւ սերեւներդ՝ խանձարու :

Ս.նո՞ււ օրեր, անցեալին ծոցը սուզուած,  
Ս.նեղծ յուււ անմահական սէրերու,  
Ոյց մէջ կարծես թէ կը խօսի դեռ Ս.սուած,  
Դարձէ իրեմըն մեր հոգին խընկելու :

Մեռան ամէնին, այլ դեռ ապրիս պիտի դուն,  
Խոժոռ պահնորդ շիրմներու աննանաչ.  
Դուն պատմուրինն ես կորողուած դարերուն.  
Մատեան՝ որոն չէ հազար թնաւ ոչ մէկ աչ :

Ծառ դու զառամ, պերն փառներու խուն բեկոր.  
Մոյրերուդ վրայ հակած մարմնովդ այդ նըկուն,  
Քրիմալեսի մը կը նմանիս զըլխիկոր,  
Զոր կը տանջէ խորհուրդներու խռովն անոնս :